

կուսակալը իմանալով աս անմիտ և միանգամայն շարասիրտ երիտասարդաց ըրածը, մէկէն զօրք խրկեց վրանին ու զամբէնքը բռնել տուաւ, և վրանին ըստ օրինաց խիստ դատաստան ըրաւ իրեւ մահապարտ: Բայց որովհետեւ այնչափ արիւն թափելը խիստ չափազանց էր մէկ այնալիսի բանի մը համար որ աւելի կրքով եղած է քան թէ շարութեամք, և միանգամայն բոլորովին աչք գոցելն ալ անիրաւ կ'ըլլար, ուստի կուսակալը միջին ճամբան բռնելով, այսպիսի հնարք մը մտածեց: Հրաման հանեց որ բռնուած յանցաւորներուն թուովը տոմսակներ շինուին, որոնց մէկ քանիին վրայ միայն գրուի մահապարտութեան վճիռը, իսկ մնացածները պարապ ըլլան՝ առանց վրանին բան գրելու: Եսքը ամբողջ տոմսակները դրուին սափորի մը մէջ, ու յանցաւորները կարգաւ հանելով մէյմէկ տոմսակ, իւրաքանչիւրը իրեն հանածին համեմատ պատճուի, այսինքն ով որ մահապարտութեան տոմսակ հանէ, անիկայ մահուան դատապարտուի, և ով որ պարապ տոմսակ հանէ, անիկայ միայն ծեծ ուտելով ազատի: Այսպէս ամեն բան պատրաստուելէն ետքը՝ սափորը տոմսակներով մէջտեղ բերին և յանցաւորները ամենքը մէյմէկ տոմսակ հանելով, մահապարտեալները սկսան մէկիկ մէկիկ սպաննել: Երբոր կարգը եկաւ երիտասարդի մը, որ պիտի սպաննէին, սկսաւ յանկարծ կանչել յուսահատ ձայնով մը, որ ամենուն սիրտը կը շարժէր. «Ես չեմ ցաւիր կեանքս կորսնցունելուս վըրայ, այլ կը ցաւիմ մոտածելով իմ խեղճ և ողորմելի ծնողքս հայրս մայրս, որոնք բոլորովին երեսի վրայ պիտի մնան. ինչպէս պիտի կարենան խեղճերը ապրիլ առանց ինծի, որոնց նեցուկը և ամեն բանը ես էի որ հիմա պիտի մեռնիմ ողորմելաբար»: Աս որ կը լսէ իր լնկերներէն մէկը՝ որ մահուրնէ խալսեր էր, «Մի լար բարեկամ, կ'ըսէ մէկալին, ես չունիմ ոչ հայր եռչ մայր. իմ կեանքըս աշխարհիս վրայ մարդու մ'ալ

հարկաւոր չէ, տուր ինծի քուկին տոմսակդ և դուն առ իմինս, ու գնա դուն հոդա քու հայրդ ու մայրդ, ես սիրով կը մեռնիմ քու տեղդ»: Եգիպտացւոյն աս աստիճանի մեծանձնութիւնը բոլորներկայ եղողներուն գութը շարժեց. իսկ կուսակալը աս բանս լսելուն պէս, իրեն սիրոյն համար մէկալ մահապարտներն ալ ազատեց:

ԿՈՇԽ

ԶԵՐՄՈՒԹԻՒՆ

Զերմութեան կամ տաքութեան վրայ արդէն այս օրագրիս մէջ ատեն ատեն տեղեկութիւն տուած ենք. հոս իր քանի մը սովորական երեսյթներուն վրայ կ'ուզենք իսութիւն պարզապէս, անոնց պատճառները տալով:

II.

Երբ ձեռուընիս վառած ճրագի մը վրայ կ'երկընցընենք. տաքութիւնն վառած ճրագէն ելլելով ձեռուընիս կը տաքցընէ: — Առնենք քարի կտոր մը ձեռուընիս, տաքութիւն չենք զգար: Կը տոր մը ժամանակ վառած ճրագին վըրայ բռնենք քարի կտորը, ու վերջը առնենք ձեռուընիս. կը զգանք որ քարէն տաքութիւն կ'ենէ ու մեր ձեռքին կը հաղորդի:

Քարն ուստի առաւ այդ տաքութիւնը զոր քիչ առաջ չունէր. — Ճրագին բոցէն: — Երբոր տաքցած քարի կտորը ձգենք պաղ ջրի մէջ՝ քարն կը պաղի: Ո՞ւր կ'երթայ տաքութիւնն. — Ջրին մէջ:

Ասկէ կ'իմանամք՝ որ տաքութիւնն կրնայ զատուիլ, ու մարմնէ մը ուրիշ մարմնոյ մէջ անցնիլ: Գաւաթով մը տաք ջուր՝ եթէ խօթելու ըլլանք ուրիշ ամանով պաղ ջրի մէջ, տաք ջրին ջերմութիւնն պաղին մէջ կ'անցնի:

Զերմութիւնն ինչ բանէ առաջ կու

դայ . — Բնագէտք կը զրուցեն թէ ջերմութիւնը տեսակ մը անտես և անկըշուելի հոսանիւթ մարմին մըն է , որոց չերմասին (calorique) անունը կուտան : — Այս ջերմածին ըսուածը մարմնոց ծակտեացը մէջ մտնալով կը տաքրութնէ զմարմինները : Բայց կան բնագէտք որ այս վարդապետութիւնն կը մերժեն : Մարմիններն՝ ինչպէս կը սորվեցընէ մեզի բնագիտութիւնն , իրեք տեսակ են . հաստատուն , հեղուկ և կազմային : Սառն հաստատուն մարմին է , բայց երբ տաք սենեկի մէջ դրուի՝ ջուր կը զառնայ . պատճառն՝ որովհետեւ զուրցեցինք որ ջերմութիւնն տաք մարմնէն քովի պաղին կ'անցնի : Սառն ըսուած մարմինդ ալ միայն ցուրտ ատեններ և ցուրտ տեղուանք կը գտնուի , այսինքն՝ երբ խիստ նուազ կ'ըլլայ տաքութիւնն օգուն մէջ . իսկ վերի զուրցած սենեակներուս մէջ , որովհետև օգը տաք էր , բնութիւնն ուզեց որ օդին և սառին տաքութիւնն նոյն աստիճանի ըլլայ . այն տաեն սառն չիղիմացաւ՝ ջուր եղաւ : — Երբոր ջրոյն տաքութեան քանակն շատ նայ , շոգի կը դառնայ . ինչպէս յայտնի կը տեսնենք տաքցած կաթսային մէջ , որ երբ շատ մը կրակ դարձած ածուխներ մէջը ձգելու ըլլանք , այն աստիճանի կը հասնի ջրին տաքութեան քանակն , որ ալ չիկրնալով դիմանալ , գուրչի դարձած դուրս կը դիմէ : Այս փորձերս ուրիշ շատ մարմնոց վրայ ալ կը տեսնանք , թէ հաստատուն եղեր է և թէ հեղուկ . ինչպէս՝ օրինակի համար , ճարպը տաքցընես , հեղուկ կը դառնայ . Երբոր տաքութեան աստիճանը սաստկացունես , կը շոգիանայ և կը ցնդի . իսկ թէ չափաւորես , այսինքն մասնաւոր վրան տաքութիւն չաւելցընես , դարձեալ իր առջի հաստատուն վիճակը կ'առնու :

Եթէ այնպիսի մարմնոյ մը դպչինք , յորմէ այնչափ տաքութիւն ելնէ որ բընութիւննիս ախորժի , կ'ըսենք տաքուի է . երբ ելած տաքութեան աստիճանն այնչափ ըլլայ որ անախորժ դայ բնութիւններնուս՝ կ'ըսենք , այս մարմինս

տաք է , այրող է : Զմեռ ատեն տաքուկ սենեկի մը մէջ նստիլն ախորժիք է . իսկ եփ ելած ջուրին մէջ ձեռք տաքցընել ցուրտ ատեն ալ բնութիւննիս չուզեր : — Ըսդհակառակին այնպիսի մէկ մարմնոյ մը դպչինք յորմէ ելած տաքութիւնն մեր մարմնոյն տաքութենէն ալ քիչ ըլլայ , կ'ըսենք զով մարմին է . մէկ ուրիշ մարմնէ մ'ալ ելած տաքութիւնն այն աստիճանի քիչ ըլլայ՝ որոյ դպչիլն անախորժութիւն բերէ մեզի՝ կ'ըսենք ցուրտ կամ պաղ մարմին է : Ո՛չչափ ախորժելի է ամառ ատեն շուք ծառի մը տակ նրատիլն . սակայն սառուս ջրի մէջ , տաք ատեն ալ մարդ ձեռք խօթելու կը տհածի : — Վերը ըսինք թէ երկու մարմին մէկմէկու դպչելով , թէ որ մէկուն մէջ շատ տաքութիւն ըլլայ և միւայն մէջ քիչ , այն ատեն տաք մարմինն իր տաքութենէն կ'անցընէ պաղ մարմնոյն , իմանալու է թէ այնչափ տաքութիւն մինչև երկուքին աստիճանն ալ հաւասարի : Ըստանիս պարզենք . զնենք թէ մէկ մարմնոյ մը նւրաքանչիւր հիւլէն , (որոնցմէ ձևացած է) ունենայ 8 մասն ջերմութեան . ուրիշ մարմնոյ մ'ալ հիւլէներն 2 մասն . երբ այս երկու մարմիններն մէկ մէկու դպչին , առաջին մարմնէն , որոյ հիւլէներն 8 մասն ջերմութեան ունէին , 3 մասն ջերմութեան կը զատուի ու կ'անցնի 2 մասն ունեցողին . այս կերպով երկուքն ալ 5 մասն ջերմութեան կ ունենան , կամ թէ ըսենք , երկուքին ջերմութիւնն ալ հաւասար կ'ըլլայ : Այն մարմիններն միայն մեզի տաք կու գան , որոնցմէ ելած տաքութիւնն շատ է քան ինչ որ կը գտնուի մեր մարմնոյն մէջ . իսկ այն մարմիններն որոնցմէ ելած տաքութիւնն նուազ է քան ինչ որ մեր մարմինն ունի իր մէջը , ցուրտ կու գան : Շատ անգամ ձեռուընիս պաղ կ'ըլլայ և երեսնիս տաք . այն միջոցին եթէ ձեռք շօշափենք երեսնիս՝ ձեռքերնուս նայելով կ'իմանանք որ երեսնիս տաք է , և ձեռքերնիս ալ երեսներնուս համեմատելով՝ պաղ կը գտնենք :

Մարմին մը իր մէջ բաւական քանակութեամբ տաքութիւն ունենալով ալ կրնայ մեզի ցուրտ գալ: Տաքութեան այս փոփոխական ունեցած կացութեան չերմախառնորդիւն անունը կու տան բնագէտք: Միջին ջերմախառնութիւն օդոց կ'ըսուի այն աստիճանն ուր ոչ տաք և ոչ ալ պաղ կը զգայ բնութիւննիս, այլ ախորժելի և հեշտ. եթէ ջերմախառնութիւնն բարձր ըլլայ, տաք կամ չոդ կը զգանք, երբ ցած՝ ցուրտ:

Բ

Տեսանք որ ամեն մարմին շատ կամ նուազ ունին ջերմութիւն . այս ջերմութիւնը դուրս քաշերու յայտնի փորձ մը ընելու համար (զոր առանց ուշադրութեան շատ հեղ կ'ընենք), առնենք դայլախազի և պողպատի մէկ մէկ կը տոր, և սկսինք պողպատով դայլախազին զարնել, կը տեսնանք որ զարնուած տեղէն կայծեր կը թափին . և թէ որ կտոր մը արեթն ալ դայլախազին վրայ զետեղելու ըլլանք, կայծերէն ոմանք արեթին վրայ ընկնելով, արեթն ալ կրնան վառել: Հետևաբար պողպատով դայլախազին զարնելէն այն ջերմութիւնն առաջ կու գայ, որ բաւական կ'ըլլայ ուրիշ երրորդ մարմին մըն ալ այրելու:

Հիմայ այնպէս մ'ընենք, որ այս կայծերէն ոմանք ճերմակ թղթի վրայ լինան: — Առնենք մանրացոյց ապակին ձեռուլնիս ու դիտենք թղթին երեսը. ի՞նչ կը տեսնանք. — անհարթ անձեռ մարմնոյ մը կտորուանք: Ի՞նչ կտորուանք են ասոնք. ուսկից ելան. — Պողպատի կտորուանքն են որ դայլախազին հետ բռնութեամբ շփուելու ատեն, հալեցան ու զատուեցան ամբողջէն, զորոնք մենք մէկ մէկ կայծ տեսանք, և երրոր թղթին վրայ ընկան՝ պաղեցան: Խակ արեթն շատ դիւրավառ մարմին ըլլալով, նոյն կայծերէն բռնկեցաւ:

Առնենք չոր տախտակի կտոր մը, որուն մէջ տեղ ծակ ըլլայ, անցնենք ծա-

կին մէջ չոր փայտի գաւաղան մը, ու սկսինք արագ մէկ մէկու քաքսել. քիչ ատենէն խօթենք ձեռուլնիս ծակին ու փայտին մէջ, կը տեսնանք որ փայտն ալ տախտակին ալ սաստիկ տաքցեր են. եթէ շարունակէինք առաջինին պէս, կրնար տախտակին այրիլ: Առաջ այս տաքութիւնը չէինք զգար. հիմայ ի՞նչ պէս զգալի եղաւ. — շփելով: — Ընդհանր բապէս շաղափով տախտակի վրայ մեծ ծակ մը բանալու ատեն՝ նախ շաղափը կ'եղուտեն. թէ չէ՝ այն աստիճանի ջերմութիւն կը դոյանայ՝ ծակելու ատեն եղած շվմունքէն, որ կը սկսի տախտակին այրիլ: Այս պատճառաւ է որ կառաց անիներն ու առանցքերն կ'օծեն ստէպ իւղային նիւթերով: Զմեռն մաելու որ ըլլանք, որպէս զի մեր ընդարձացեալ անդամներն տաքցընենք, կը սկսինք շփել շփշփել. վասն զի շրփմանմիք տաքութիւն կը դոյանայ, կամ թէ զրուցեմ՝ ամբողջ մարմիններնուս վրայ ցրուած տաքութիւնն հարկաւոր եղած տեղն կը ժողվուի: Դարբնելու ժամանակն ալ շատ տաքութիւն կը դոյանայ ուռան հարուածներէն, որ շվման սաստիկն է:

Ի՞նչ է պատճառն որ ծծմբառն անհարթ մարմնոյ մը վրայ քսուելուն պէս՝ կը բուընկի: — Երծմբառը դիտելու որ ըլլանք մէկ ծայրը գնտածն կը տեսնանք. գնտածն տեսնուածն ուրիշ բան չէ, բայց եթէ քիչ մը փոփոր ըսած նիւթէն ծծումքի հետ խառնած: Փոփորն շատ դիւրավառ մարմին է, այնպէս որ շրփմունքով առաջ եկած թեթև տաքութիւնն ալ բաւական կ'ըլլայ՝ զինքը բռնկցունել. միայն թէ դիւրավառ ըլլալէն զատ՝ դիւրաւ ալ կ'այրի կը փճանայ, ու չկրնար անմիջապէս ետևէն եկող փայտը բռնկցընել. անոր համար նախ փայտին ծայրն հալած ծծումքի մէջ կը խոթեն, յետոյ վրան թեթև մը փոփոր կը քսեն, ու անոր վրայ ալ դոյն մը կու տան: Երծումքն ալ դիւրավառ նիւթ է, չէ փոփորին չափ, բայց քիչ մը աւելի երկայն դիմացող: Ուրեմն ծծմբառը տեղ մը քսուելուն պէս՝ կը

բոլընկի փոսփորը, անկէ ծծումքին կ'անցնի, ծծումքէն ալ փայտին որ կը սկսի վառիլ:

Առնենք մէկ ծայրը դոց ապակիէ խոզովակ մը, որոյ կողերն ըստ բաւականին հաստատուն ըլլան, ասոր ծակին յարմարցընենք մէկ մխոց մը որ ամեն կողմէն լաւ շօշափէ խողովակին կողերը, ու թող չտայ ոչ զբսէն ներս օդ մտնելու և ոչ ներսէն դուրս ելլելու. մխոցիս խողովակին մէջ մտնելու ծայրն կեռ թել մը խոթենք ու վրան աբեթի կտոր մը անցունենք ու վերջը խողովակին մէջ լաւ մը հագուեցընելով՝ ուժով մը մխոցը գէպ 'ի ներս մղենք, կը տեսնենք որ աբեթն կը սկսի այրիլ. — ինչո՞ւ. — վասն զի մխոցին վար իշնալովն, խողովակին մէջ եղած օդն ճնշուեցաւ, այսինքն մասունքներն սկսան մէկ մէկու մօտենալ. մասանց մէջի տպաքութիւնը տեղ չգտնելով՝ ուզեց դուրս ելլել և առջեն դիւրավառ արեթ հանդիպելով այրեց զայն: — Ուրեմն ինչպէս շօշափմամբ, այսպէս ալ ճնշմամբ կրնանք ջերմութիւն դոյացնել, կամ մարմիններէն դուրս քաշել:

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ա. Ռ. Զ. Ե. Խ. Ա. Ռ. Ն. Ե. Լ. Ո. Ի. Կ. Ե. Բ. Պ.

ԳԼՈՒԽ Է

Զգեստեղեն.

Զգեստը պիտի յարմար ըլլայ ըստ եղանակին, և ըստ զանազան աստիճանի օգուն բարեխառնութեան. ուստի ոչ այնշափ ծանր, և ոչ ալ սաստիկ թեթև: Ասուեղէն և մետաքսեղէն հագուստները ընտրելագոյն են գործածելու. վասն զի ասոնք չափաւոր տպութեամբ մարդուս կանոնաւոր արտաշնչութիւնը կը պահէն, որ շարունակ կ'ելլէ մեր մորթին վրայէն աներեսոյթ կիրապով: Աս օգտէն 'ի զատ՝

ուրիշ օգուտ մըն ալ կ'ընեն ասոնք, որ կը պակսեցընեն հարբխաւոր և յօդացաւական տպութիւնները, արգիլելով ելեքտրական հեղուկին կորուստը, ուսկից ոմանք կը կարծեն աս հիւանդութիւններուն առաջ գալը:

Ասով կ'իմացուի ան օգուտն ալ որ կը գտնեն որոնք որ ասուեղէն, կաշի, կը-տաւի, կամ կանեփ լաթեր՝ կինափարիսի ու ուետինի ծխով տոգորած կը դնեն հին և նոր յօդացաւ ունեցողներու վրայ. և թէ որ ծանր է ախտը՝ արիւն առնելով առաջուց ասդիէն անդիէն, և մաքրողական գեղեր տալով: Խսկ թէ որ աւելի սաստիկ է հիւանդութիւնը մկանանց կամ մորթին մէջ, պէտք է աղէկ մը լաթերով պլլել: Ուստի աղէկ չեն ըներ որոնք որ ձմեռուան եղանակին մէջ, կամ ուր որ ձմեռ որ կանուխ կ'ըսկըսի՝ կ'արհամարհեն աս վերի ըստ զգեստներս, ես չեմ վարժած այսպիսի զգեստներ հազնելու՝ ըսելով: Ոմանք ալ իրենց առողջ կազմուածքին կը վստահանան. բայց տարիքնին առնելով և երիտասարդական հասակին ուժը պակսելով վրանին՝ իրենց ծանր կը նստի, ուրիշներէն աւելի զիրենք ենթակայ կընեն յօդացաւութեանց, հարբխաց և արիւնային թքաց, որոնք միշտ վտանգաւոր ու շատ անգամ մահաբեր ալ են:

ԳԼՈՒԽ Ը

Բաղնիք.

Ատենք իտալացիք, Յոյնք և Եգիպտացիք շատ կը գործածէին գաղջ և զով անուշ կամ ծովու բաղնիքները, որ կը զորացընեն մարդուս մարմինը, մկանուքը կու ժովցընեն, մորթը կ'աղատեն ամեն մորթային հիւանդութիւններէն. մարսողութիւնը կը դիւրացընեն. ախորժակը կը բանան և ուրիշ օգուտներ ալ կ'ընեն: Ուստի ըստ հմուտ բժշկաց ոմանց՝ ընդհանրապէս քանի մը տեսակ բաղնիքները շարունակեալ ժամանակաւ մը գործածուելու որ ըլլան, ոչ միայն հիւանդութիւնէ կ'աղատեն զմարդիկ, այլ նաև բաւական կեանքն ալ կ'երկընցընեն: Աս ասողարար միջոցը աւելի օգտակար ընելու համար հետագայ կանոնները կը գընենք: Նախ և առաջ մկը որ կ'ուզէ, աս բաղնիքները ընել, ջրին տաքութեան աստիճանը պէտք է որ իրեն զգացողութեանը համեմատ ըլլայ. խստ տաք պիտի չըլլայ, և ոչ ալ գաղջ, աւելի նայէ որ ցըրտ-